

ԱՍՏՈՒԱԹԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԹԱԲԱՆՈՒԹԻՒՆ

68. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՊՕՂՈՍԻ ԽՕՍՔԵՆՐԷՆ. Նոյն այս միտքով է որ կը խօսի Պօղոս ալ. «Զի թէպէտ եւ իցեն անուանեալ աստուածք՝ եթէ յերկինս եւ եթէ յերկրի, որպէս եւ են աստուածք բազումք եւ տեսքք բազումք, այլ մեզ մի է Աստուած Հայր, յորմէ ամենայն եւ մեք ի նա, եւ մի տէր Յիսուս Քրիստոս, որով ամենայն եւ մեք նովաւ» (Ա. Կորնթ. Ը 5, 6) : Այս խօսքը միայն հեթանոսական բազմաստուածութիւնը կը մերժէ եւ ոչ թէ քրիստոնէական երրորդութիւնը, մանաւանդ երբ կը պնդէ Քրիստոսի աստուածութեան վրայ, անոր տալով «որով ամենայն եւ մեք նովաւ» ասորոգութիւնը, էպպէս յար եւ նման Հօր Աստուծոյ տուած ըստորոգութեան՝ «յորմէ ամենայն եւ մեք նովաւ» : Արդ՝ Քրիստոսի աստուածութեան վարդապետութիւնը զմեզ ուղղակի կը տանի երրորդութեան վարդապետութեան :

Նոյնն է Պօղոսի միւս խօսքերուն ալ իմաստը. «Մի է Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն, մի Աստուած եւ Հայր ամենեցուն, որ ի վերայ ամենայնի եւ ընդ ամենեւին եւ յամենեւին ի մեզ» (Եփես. Գ 5, 6) : Աստուածային էութեան միութիւնը մերժուած չէ քրիստոնէութենէն՝ որ բացատրենք զայն, այլ «մի Տէր»ը, որ է նոյն ինքն Յիսուս Քրիստոս եւ որուն աստուածութիւնը բացայայտ կը քարոզէ Պօղոս, բաւական է ցոյց տալու թէ չէ մերժուած անձերու երրորդութիւնը :

Այս ընդունուածները թող բաւական ըլլան՝ զխանայու համար թէ ի՞նչ կանոններով պէտք է հասկնանք Ս. Գրոց խօսքերը :

69. ՆԱԽԱՆԻԿԻԱԿԱՆ ԱԻԱՆԳՈՒԹԻՒՆ. Փաստը կը քաղուի Եկեղեցիէն, այսինքն Եկեղեցւոյ անսխալ ուսուցչութենէն, որ յայտնի է Նիկիական Հանգանակով, որ ու-

սոյց դաւանիլ «Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդի Աստուծոյ, Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ... Հաւատամք եւ ի Ս. Հոգին, յանեղն եւ ի կատարեալն» : Այդ հանգանակը կնքեց Ս. Լուսաւորիչ, «Երկրպագելով Սրբոյ երրորդութեան եւ միոյ Աստուածութեան, Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» :

Հակառակորդները շունենալով ոչ մէկ փաստ Նիկիական Դաւանութեան դէմ, կ'ըսեն թէ ժողովը հնարած է զայն. ու երբ կը տեսնեն Նիկիոյ ժողովէն յառաջագոյն վկայութիւններ, որոնք մինչեւ Յուստինոս կ'ըլլեն երկրորդ դարուն սկիզբը, ասկէ հնարուած կ'ըսեն. իսկ երբ մինչեւ Յովհաննու Աւետարանը կ'ըլլենք, այն ատեն Յովհաննէս Աւետարանիչին կ'ընծայեն վարդապետութեան ստեղծումը : Բայց մենք Պօղոսէ, Պետրոսէ եւ Մատթէոսէ ալ փաստեր յառաջ բերենք, որով այլևս տեղի չի մնար հակառակութեան, ըսելու համար թէ երրորդութեան վարդապետութիւնը բուն իսկ Քրիստոսէ յայտնուած եւ ուսուցուած չէ :

70. ԳԱՐՁԵԱԿ ՆԱԽԱՆԻԿԻԱԿԱՆՔ. Ուրեմըն թողով յետ—Նիկիական վկայութիւնները, քաղենք Եկեղեցւոյ նախանիկիական դարերու աւանդութիւնները :

ա) Առաջինն է մկրտութեան ձևը, որ հաստատուն եւ անխախտ կերպով գործադրուած է Եկեղեցւոյ մէջ, եւ հաստատուած է անյիշատակ հնութենէ. այնպէս որ երբեք ընդունելի չէ եղած «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» չեղած մկրտութիւն մը, որ հիներէն ոչ ոք ճանչցաւ անոր զբաժ սա նորահնար մեկնութիւնը. «Յանուն Աստուծոյ եւ Մեսիային նորա եւ զօրութեամբ նորա», այլ միշտ իմացան մէկ աստուածու-

թեան երեք համագոյակից ենթակայութիւնները :

բ) Սովորական փառարանութիւնը, «Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժրձ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն» է ամենահին մաղթանքը քրիստոնէութեան : Բոյր սաղմոսները որոնք հասարակաց ազօթից կարգաւորութիւնը կը կազմէին ի հնումն, միշտ այդ փառարանութեամբ կ'աւարտէին, որով Հին Կտակարանին խօսքերը նոր քրիստոնէութեան դաւանութեան կնիքը կը ստանային : Նոյն փառարանութիւնը, սղտիկ տարբերութեամբ մը կը գտնուի տեղ մը. «Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» եւ կամ «Փառք Աստուծոյ Հօր եւ Որդւոյն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ Հոգւոյն Սրբոյ», ինչպիսի տարբերութիւն մը մենք ալ այժմ ունինք ժամասացութեանց վերջաւորութիւններուն մէջ. սակայն այդ բոլոր բանաձևերը հանուած են Քրիստոսէ աւանդուած գիտութեան նախատիպ ձևերէ, եւ ունին անձերու Երրորդութեան մէջ Աստուածութեան նոյն զօրութիւնը :

գ) Հաւատոյ հանգանակներուն մէջ, որոնք նիկիականէն առաջ կային, արպիսիք են Աղեքսանդրիայինը՝ Պօղոս Սամոստացիին գէմ Դիոնիսիոս հայրապետէն գումարուած ժողովին մէջ ընդունուած, եւ Անտիօքիինը՝ ընդգէմ նոյն Սամոստացիին, կը գտնուի «Երրորդութիւն» անուանակոչութիւնը. անոնք կազմուած են առաքելական կոչուած հանգանակին հետեւողութեամբ, որ սկիզբէն նկատուած էր իբրեւ ձև դաւանութեան, երախաներուն եւ հաւատացեալներուն համար :

դ) Սրբոց վկայարանութիւնները լի են յայտնի դաւանութիւններով, զորս մարտիրոսները կը յայտնէին եւ արեամբ կը հաստատէին, եւ դՔրիստոս «ընդ Հօր եւ Հոգւոյն Աստուած» կը խոստովանէին :

71. ՓԱՍՏ ՄՈՂՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԷ. ե) Գրնոտիկեան եւ Երեւութական հերետիկոսները, որոնք կ'ընդունէին Քրիստոսի աստուածութիւնը, ինչպէս կ'ընդունէին նաև Ս. Հոգին եւ միայն առ աչօք կ'ընէին Քրիստոսի մարդեղութիւնը, կը վկայեն թէ քրիստոնէական յայտնութեան սկիզբէն իսկ իրենց հասած էր Երրորդութեան վարդապետութիւնը :

զ) Երրորդութիւնը ուրացող հերետիկոսները բացասական կերպով վկայ կը հանդիսանան Երրորդութեան վարդապետութեան, որովհետեւ անոնց մօլորութեան առաջին շրջնիւնէն՝ Եկեղեցին իրենց դէմ կ'ելլէր, մասնաւոր ժողովներ կը դումարէր, ժողովական եւ վարդապետական գիրեր կը կազմէր եւ իր մէջէն կը մերժէր մօլորեցուցիչները, որոնք այս պատճառաւ այնքան տկարացան որ ոեւէ մէկ տեղ հետք չթողուցին. թէև Երեմն Երեմն նոր առաջնորդներով, նոր հետեւորդներով եւ նոր յարանուածութեամբ նորոգուեցան, բայց դարձեալ չբացան ի սպառ : Նկատի առնելով հայածանքի դարերը, երբ ազանգաւորները երբեք չբկրցան կազմել մասնաւոր Եկեղեցիներ ու չբկրցան ալ պաշտպանութիւն գտնել մասնաւոր Եկեղեցիներէ, գիրքին է հետեւցնել թէ Երրորդութեան եւ Քրիստոսի աստուածութեան ուղղափառ հաւատքը որքա՛ն հաստատուն եւ տարածուած էր :

72. ՓԱՍՏ ՀԱԿԱՌԱԿՈՒԹԵՆԷ. է) Հրեաներն ու հեթանոսներն անգամ անուղղակի վկաներն են Երրորդութեան խորհուրդին : Վանդի յայտնի է Արնօրիոսի, Տերտուլիանոսի, Լակրանտիոսի, Լուկիանոսի եւ մանաւանդ Յուստինոսի ջատագովութիւններէն թէ քրիստոնէութեան թշնամիները կը նախատէին զանոնք խաչեալ Քրիստոսի համար, որոնց դէմ ջատագովները Երրորդութեան վարդապետութիւնը կը յայտնէին : Նշանաւոր է Լուկիանոսի գիրքերուն մէջ յիշուած Որիսինոս կոչուած հեթանոս մարդու մը իբր թէ ծաղրարանութիւնը, որով քրիստոնէից բերանը կը դրուի սա խօսքը. «Յանուն Աստուծոյ բարձրեալ թագաւորի, մեծի եւ անմահի, Որդւոյ Հօր եւ Հոգւոյ ի Հօրէ բղխողի, միոյ յերից, եւ երից ի միոյ» :

ը) Առաջին դարերու հայերուն վկայութիւնները կը փակեն աւանդութեան փաստերու կարգը : Մենք հոս յիշենք միայն մէկ քանին որոնք Յուստինիանոսէն յառաջագոյն են : Երմաս, Հովիւի գիրքին մէջ կ'ըսէ. «Որք հաւատացին յԱստուած սրտով նորա, զգեցան եւ Հոգին» : Կղեմէս Հոռոմայեցի կ'ըսէ. «Կենդանի է Աստուած եւ Տէր Յիսուս Քրիստոս եւ Հոգին Սուրբ» : Պօղիկարպոս Զմիւռ-

նացի կ'ըսէր. «Ուստի, փասն ամենայնի զօ-
վեմ եւ օրհնեմ եւ փառաբանեմ զքեզ յաւիտե-
կանական քահանայապետի Յիսուսի Քրիստոսի
Որդւոյ քո սիրելւոյ, որով քեզ ընդ
նձին ի Հոգին Սուրբ փառք, այժմ եւ յապա-
գայս ի յաւիտեանս յաւիտենից» : Ս. Իգնատիոս
Աստուածազդեաց կը գրէ . «Փութացա-
րուք ուրեմն զի հաստատեալիք ի հաւատս
Տեառն եւ առաքելոցն, ի Հայր եւ ի Հոգի
Սուրբ» : Եւ ի վերջոյ Յուստիանոս . «(Քրիստոսնեայք)
յանուն ծնողին տիեզերաց եւ տեա-
որն եւ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ
Հոգւոյն Սրբոյ ընդունին զուսացումն ջրոյ» :
Բաւական են առաջին դարու երկրորդ կէտին
եւ երկրորդին՝ առաջինին պատկանող սուրբ
հայրերու այս վկայութիւնները : Ասոնցմէ
առաջ եղածները յառաջ բերուեցան արդէն
Ս. Գիրքէն, իսկ աւելի վերջ եղածները
յայտնագոյն են եւ անհակառակելի :

73. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ԱԻԱՆԴՈՒԹՆԵՆԷ .
Հակառակորդներու՝ սուրբ հայրերէն հանած
առարկութիւնները հետեւեալ գրութիւններուն
կը վերածուին .

Առաջին՝ կ'ըսեն թէ շիթ են հայրերէն
գործածուած բառերը, այնպէս որ հնար չէ
որոշ կերպով հասկնալ թէ ի՞նչ բանի մէջ է
Երրորդութիւնը եւ ինչի մէջ՝ Աստուծոյ մի-
ութիւնը : Սակայն մենք նախապէս յիշեցինք
արդէն թէ էարանական բառերուն անորոշ ի-
մասար եւ անոնց տարակերպ կիրառութիւնը
երբեմն տեղի տուած է սուրբ հայրերու տար-
բերեալ բացատրութիւններուն . սակայն մի-
ութեան մէջ երեքութեան խոստովանութիւ-
նը, որ հիմն է Երրորդութեան, առ հասարակ
կը գտնուի ամէնուն մէջ :

Երկրորդ՝ կ'առարկեն թէ սուրբ հայրերու
խօսքերուն իմաստները յտակ չեն : Չարմա-
նալի պէտք չէ գտնել ստիկա, քանի որ խոր-
հուրդը ինքնին վեր է քան միտքը, եւ հետե-
ւարար անոր իմացումը՝ գծուարին : Նախնի
հայրերը արդէն դիտում չեն ունեցած դաւա-
նութիւնները բացատրել, այլ պաշտպանել
կամ խոստովանել զանոնք իրբեւ մաս քրիս-
տոնէութեան յայտնութեան :

Երրորդ՝ կ'ըսեն թէ այս վարդապետու-

թեան դէմ շատ հակառակութիւններ կան, ու
կ'եղրակացնեն թէ այդքան բուռն եւ բազում
հակառակութիւններ պիտի չըլլային, եթէ
դաւանութիւնն ստոյգ ըլլար : Այս առարկու-
թեան դէմ մենք յառաջ կը բերենք անմիջա-
կան եւ ընդհանրական մերժումները եւ նը-
ղովքները որոնցմով նախնի հայրերը եւ եկե-
ղեցիները զիմազդեցին Երրորդութիւնը ու-
րացող մոլորեցուցիչներուն : Անուններու
չատուութիւնը ո՛չ հակառակորդներու շատու-
թիւնը եւ ոչ ալ անոնց գորութիւնը ցոյց կու-
տայ, այլ աւելի տկարութիւնը, որովհետեւ
ուր որ մուրք ուսում մը կ'երեւէր, հոն ան-
միջապէս կը խեղդուէր ան իր խանձարու-
քին մէջ՝ ճշմարտութեան ձայնէն, եւ անոր
սերմերէն մէկը եթէ ուրիշ տեղ նոյնը ուսու-
ցանէր՝ նոր անուն մը կ'առնէր եւ հետեւա-
րար նոր ուսում մը կը նկատուէր իր քարո-
զածը : Անուններու այդ բազմանալը հաւաս-
տի նշան է թէ ոչ մէկ մասնաւոր եկեղեցի
գտնուեցաւ ընդգրկող այդպիսի վարդապե-
տութիւն մը . իսկ անոնք որ ճշմարտութեան
հակառակը սորվեցուցին, իրենց գործով ա-
ռիթ եղան ուղիղ վարդապետութեան հաս-
տատուելուն, ինչպէս յիշեցինք աւանդութե-
նէ հանուած փաստին մէջ :

74. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՕՏԱՐ ԿՐՕՆՆԵՐԷ .
Վերջապէս, կը սնդեն եւ կը ջանան ցոյց տալ
թէ Երրորդութեան վարդապետութիւնը եկա-
մուտ բոն մըն է, Քրիստոսի վարդապետու-
թեան վրայ պատուաստուած հրէական զը-
րոյցներէ, փիլիսոփայական ուսումներէ,
հնդկական կրօններէ, եւ ատոր համար յա-
ռաջ կը բերեն երբեակութեան սկզբունքնե-
րը, որոնք կը գտնուին Հրէից մէջ, փիլիսո-
փաներու եւ Հնդկաց մօտ :

Կարգ մը հակառակորդներու այս խօսքե-
րը իրաւունք կու տան մեզի հաստատելու —
հակառակորդներու ուրիշ խումբի մը դէմ —
թէ ուրեմն Երրորդութեան գաղափարը ոչ
բոլորովին նորալուր եւ ոչ բոլորովին մտա-
ցածին բան մըն է, եթէ այս վարդապետու-
թեան հիմնական գաղափարը կը գտնուի բո-
լոր կրօններու մէջ : Ու այն ատեն պէտք կ'ըլ-
լայ ըսելու թէ կա՛մ սկզբնական յայտնու-

թեան մը հետքերն են որ սխառած կը գրտնային նախնեաց բոլոր կրօններուն մէջ, կամ աստուածութեան մէջ երբեակութիւնը զազախար մըն է՝ համաձայն բնութեան հասարակաց զարգացման, և այդ պատճառաւ բոլոր կրօններուն մէջ անիկա կը գտնուի բնուելեաց, իսկ քրիստոնէական կրօնին մէջ՝ կատարեալ և բացայայտ վարդապետութեամբ:

Բայց թողոյ՛ այդ պատասխանը, կ'ըսենք թէ Հնդկական երբեակութիւնը անձանօթ էր այն երկրին մէջ ուր սկսաւ և նախ քարոզուեցաւ քրիստոնէութիւնը, և թէ՛ Քրիստոս, թէ՛ առաքեալները մարդկօրէն զիտակցութեամբ ոչինչ գիտէին այդ մասին, և բարձր զարեք անցնելէ ետքն է որ լուսեցաւ թէ Հնդկական Հեթանոսութեան կրօնքին մէջ ալ աստուածութեան մէջ երբորդութեան զազափարին: նման բան մը կայ: Այս պատճառաւ կարելի է որ քրիստոնէական երբորդութիւնը անձնցուած ըլլայ Հնդկական երբեակութենէն: Մնաց որ տմանք կ'ըսեն թէ Պրահմաններուն աղանդը նոր է Հնդկաց մէջ և յառաջ և կամ է քրիստոնէութենէն՝ զոր թոմաս առաքեալ քարոզեց հոն:

75. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԷՆ. Գալով յունական փիլիսոփաներու տեսութիւններէն սերած ըլլալու կարծիքին, և թէ արդարեւ երբորդութեան վարդապետութիւնը անոնցմէ անձնցուած ըլլար մեր մէջ, նախնի փիլիսոփաներուն և քրիստոնէաներուն միջև խաղաղութիւն և համաձայնութիւն տիրած պիտի ըլլար, քրիստոնէաները փիլիսոփաներուն աշակերտած տեսուելով: Մինչդեռ ատոր հակառակն է որ կը հաստատէ պատմութիւնը, ցոյց տալով թէ փիլիսոփաները ինչ մեծ նախանձով զինուեցան քրիստոնէութեան դէմ, ծաղրելով անոր վարդապետութիւնները, և փորձելով նոյնիսկ իր օրբանին մէջ բնաջինջ ընել նորածին կրօնքը:

Չանց կ'ընենք բազմատական մանրամասնութիւններ զնել՝ աստուածային երբեակութեան զազափարին տեսակէտով քրիստոնէական և փիլիսոփայից վարդապետութեանց

միջև համեմատութեան եզրեր շինելը ցոյց տալու համար: Պէտք չենք տեսներ այդ բանին: Մնաց որ մենք արդէն տեսանք թէ քրիստոնէութեան՝ յունական փիլիսոփայութեան հետ յարաբերութեան մէջ մտնելն առաջ էր որ աւետարանիչները և առաքեալները ուսած և ուսուցած էին երբորդութեան վարդապետութիւնը:

Անոնք որ երբորդութեան վարդապետութեան ի պաշտպանութիւն տեսլի ընդարձակ խօսել կ'ուզեն, կը հաւաքեն որքան որ հետաքրքրական ծանօթութիւններ կան հեթանոսական վարդապետութեանց մէջ, ինչպէս Պրահմայինը, Վիշնայինը և Շիվայինը՝ Հնդկաց մէջ, Չրամանինը, Որմիլլայինը և Ահմէթինը՝ Պարսից մէջ, Արամազդինը և Պոսիդոնինը՝ Յունաց և Լատինաց մէջ, ցոյց տալու թէ աստուածութեան մէջ երբորդութեան զազափարը այնչափ բնական և տարածուած է, որչափ միութեան զազափարը:

76. ԱՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԵՐ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՄԷՋ. Հրէութեան կամ Մոսիստական յայտնութեան մասին բուսածներուն անցնելով, չենք կրնար բացարձակապէս ըսել թէ երբորդութեան խորհուրդը յայտնի էր Հին Կտակարանին մէջ, և այս իսկ պատճառաւ չենք ուզեր ժամափաճառ ըլլալ փաստեր բերելով Հին Կտակարանի զերբերէն, ինչպէս շատեր սովոր են ընել: Երբորդութիւնը քրիստոնէութեան յատուկ վարդապետութիւն մըն է, որ մաս չէր կազմեր Մոսիսական վարդապետութեան զաւանութեան: Բայց քանի մը շատ աղօտ ակնարկութիւններ կան թերեւս այս մասին: Այնպէս որ կարելի է ըսել թէ ինչպէս քրիստոնէութեան բոլոր միւս վարդապետութիւնները, նոյնպէս և ասիկա յայտնուած էր Մոսիստով և մարդարէնրով, և յետոյ պայժատացաւ և լուսարանուեցաւ քրիստոնէական յայտնութեամբ: Ուստի ի տեղեկութիւն միայն ցոյց տանք այն տեղերը, որոնց մէջ աղօտակի կը գտնուին երբորդութեան մասին ակնարկութիւններ: Դաւիթ կ'ըսէ. «Ողորմութեամբ Տեսան լի եղև երկիր, և բանի Տեսան երկիրք հաստատեցան, և Հոգւով բերանոյ նորա ամե-

նայն դօրութիւնք նորա» (Սաղմ. 1Բ 5) :
 Սուրբ Հայրերը եւ եկեղեցին յաճախ կը յիշատակեն այս վկայութիւնը : Գարձեալ Գաւիթ . «Տէր ասաց զիս , Որդի իմ ես դու , եւ այսօր ծնայ զքեզ» (Սաղմ. Բ 7) , զոր Քրիստոսի համար կը մեկնէ Պօղոս (Երբ. Ա 5) :

Գարձեալ Գաւիթ . «Ասաց Տէր ցՏէր իմ , նիստ ընդ աջմէ իմմէ , ծինչեւ եղից զթշնամիս քո պատուանդան օտից քոց» (Սղմ. ՄԹ 1) , զոր իր անձին համար կը մեկնէ Քրիստոս (Մատթ. ԻԲ 42) :

Անդէոս կը գրէ . «Եւ բանն զոր աւետեցի ընդ ձեզ յերաննին յերկրէն Եղիպտոսացոց , եւ հողին իմ որ կայ ի միջի ձերում , քաջալերեցարուք , զի այսպէս ասէ Տէր ամենակալ» (Անդ. Բ 6—7) :

Պարզ եւ Մենդոց Գիրքի խօսքերուն մեկնութիւնները . «Եւ ասաց Աստուած , արաս-

(Շար. 13)

ցուք մարդ ըստ պատկերի մերում» (Մնն. Ա 28) : «Եւ ասէ Տէր Աստուած , ասա Աղամ եղև իրբև զմի ի մէնջ» (Մնն. Գ 22) : «Եւ ասէ Տէր , Եկայք իջցուք եւ խառնակեցուք անդ զԼեզուս նոցա» (Մնն. ԺԱ 7) :

Ասոնց վրայ կ'աւելցնեն շարունակ նաև Մամբրէի կաղնիին ներքև տէրօջը Արրաշամին տեսիլքին պատմութիւնը (Մնն. ԺԸ 1-19) , ուր երեւցած երեքը Երրորդութեան խորհուրդին կենդանի պատկերը համարած են ոչ միայն քրիստոնէական միաբանութիւնը , այլ նաև Գեղարուեստը :

Այս բոլորը բաւական են ցոյց տալու համար թէ դոնէ ի ստուերի անձանօթ չէր Մովսիսականութեան՝ Երրորդութիւնը . բայց անիկա չէր բնաւ դաւանութիւն մը , եւ Քրիստոս էր որ վարդապետեց զայն յատուկ լծացումով :

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ . ՕՐՄԱՆԵԱՆ

